

ու ինչուան թոքը հասնելէն ետքը , ամենաբարակ երակներէն կը ծաւալի թոքին ամէն դին . ասով քանի որ մարդս դրսէն ներս օդ կը քաշէ՝ թոքը կ'ընդարձակի կը մեծնայ , ու երբոր կը թողու որ մէջի օդը գուրս ելլէ՝ ան ատեն դարձեալ կը քաշուի կը պղտիկնայ . անոր համար է որ կենդանեաց չնչառութեան ատենը փորերնին ալ կ'ելլէ ու կ'իջնայ : Եւ որովհետեւ թոքին մէջի չնչերակներուն ծայրը քանի կ'երթայ կը բարակնայ անըմբռնելի բարակութեամբ , բնաբանք ալ կը համարին թէ օդը ան ծայրերէն միայն թոքին մէջ եղած արեանը կը հազորդի : Եւ յիրաւի , ան վայրկեանէն՝ որ թոքին արիւնը՝ օդին հետ կը հազորդուի՝ շուտ մը վրան փոփոխութիւններ կը տեսնուի . այսինքն արիւնն որ առաջ սև ու թանձրէր , թոքին հասնելէն ու օդ տեսնելէն ետքը կը կարմրի , փրփրալույատկութիւն մը կ'առնէ , և անկէ ետքը մննդարար կ'ըլլայ , որ առաջ այնպէս չէր : Ի՞ս փոփոխութեանց պատճառն արդեօք ի՞նչէ : Ի՞նագէտք այսպէս կը մեկնեն .

Չնչառութեամբ թոքը մտած օդին բաղադրութիւնը 79 մաս անկենդան կազ է ըսինք , ու 21 մաս թթուածին , քիչ մըն ալ ածխային կազ . աս գիտնալէն ետքը կը տեսնենք որ թոքէն ելած կազին բաղադրութիւնն է 10 մաս թթուածին կազ , 2 ածխային կազ , ու 79 անկենդան կազ . ուրեմն ասով յայտնի կը տեսնուի որ թոքին մէջ գործածուած կազը միայն թթուածինն է , յայտնի կը տեսնուի որ մարդուս կենդանութիւն տուողը ու արեան յատկութիւնը փոփոխողը միայն թթուածին կազն է , անկենդանը ամեննեին օդուտ մը չունի . իսկ ածխայինը շահ մը չունենալէն ետքը մահաբեր ալ է : Ի՞սով կը տեսնես որ գոց բնակարաններու , հիւանդանոցներու , ու բանտերու օդը վնասակար կ'ըլլայ , վասն զի մէջի նըստողները անդադար չնչառութեամբ

օդին բնական բաղադրութիւնը կ'այլայլեն , և ածխային վնասակար կազը կ'աւելցրնեն : Այսոքէն ելած երկու մաս ածխային կազն ալ առաջ կուգայ արիւնէ , որ թթուածնին հետքաղադրուելու ատեն կը թողու : Ի՞նչ որ ինչուան հիմա ըսինք մարդուս թոքին վրայ , նոյն բանը իմանալու է նաև ամէն ողնաւոր կենդանեաց վրայ ալ , որոնց թոքին կազմուածքը ընդհանրապէս մարդուս թոքին նման է , բաց ՚ի ձկներէն :

Յաջորդյօդուածին մէջ կը խօսինք նաև թոքին մէկ քանի երկրորդական յատկութեանցը վրայ :

### ԲՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

#### Լաւլա Եւլը :

Եջներու եղջիւրներուն վրայ շատ տարբերութիւն կը տեսնուի . վասն զի ոմանցը չափէ գուրս երկայն ու հաստ է , ոմանցն ալ հազիւ կ'երենայ . ինչպէս նաև շտկութիւնը կամ ծռութիւնը նոյն ցեղին մէջ ալ շատ տարբեր կ'ըլլայ իրարմէ : Եսւինէայի եզներուն եղջիւրներուն վերի ծայրը վարի հաստութեանը համեմատ չէ . իսկ Եթովպիայի լալլա ըսուած եզներուն եղջիւրին մեծութեան նմանը չկայ :

Ի՞ս տեսակ եզները Լաւլա կ'ըսուին՝ իրենց շատ գտնուած գաւառին բնակիչներուն անունովը , որ Ի՞ֆրիկէի մէջ են , ու Եթովպիայի սահմանակից : Պրիւս անունով Ճանապարհորդը առջնը եղաւ որ աս զարմանալի կենդանիս ստորագրեց . ոմանք չհաւտացին եղջիւրներուն այնչափ երկայն ըլլալուն : Ի՞այց երբոր իրենց աչքովը տեսան աս նոր կենդանին , ամէն տարակոյս վերցուեցաւ : Ի՞նգղիացիին մէկը աս եզներէն իրեք հատ ձեռք ձգեր է . բայց այնպէս վայրենի որ կատաղի են եղեր որ հարկ կ'ըլլայ



սպաննելու . ասոնց մէկուն եղջիւրը  
ինչուան հիմա | ոնտրայի Ա իրաքու-  
ժական դպրոցը պահուած է : Օ ար-  
մանալին ան է որ այսպիսի ահագին  
մեծութեամբ եղջիւրներ ունեցող  
կենդանին մարմնով մեծղի չէ , հապա  
նաև հասարակ եզներէն ալ պղտիկ :  
Հոս դրուած պատկերին մէջ ձիշդ  
կ'երենայ կենդանուոյն մեծութեանը  
հետ եղջիւրներուն համեմատութիւր :  
Պայնը տեսակ տեսակ կ'ըլլայ՝ հասա-  
րակ եզներուն պէս : Լալլա կովուն  
թէ եղջիւրը և թէ ձակատը արուին  
եղջիւրէն պղտիկ է :

Ի՞նո՞յ բնական նշանները :

‘Լոյէմբէր :

Այս ամսուս մէջ գեղագնացութեան  
ժամանակը լմբննալով՝ ամէնքը տներ-  
նին կը դառնան , իրենց բանին գործ-  
քին հետ կ'ըլլան :

Դաշտերն ալ չեն կրնար ասկէ ե-  
տե զուարձալի երենալ . պտուղները՝  
հունձերը անցեր են , ծառերը զար-  
դերնին կորուսեր են . տերեները  
թափթափած կը դեղնին , ձիւղերը  
մերկացած կը չորնան :

Ալ ծիծառները չեն երենար . ա-  
ռաւստուան դէմ թռչնոց երգերը  
չեն լսուիր . Ճնձղուկներուն ճրլւրլա-  
լը կը դադրի . ծառերը կը թողուն ի-  
րիկուան դէմ՝ մարագներու վրայ կը  
թառին :

Դաշտերուն վրայ ագռաւները կը  
կարկաչեն , օդուն մէջ ձամբորդ կը-  
ռունիներուն սուր ձայնը կը լսուի :

Ո՞էգն ու անձրել շատ հեղ ա-  
րեւուն լսուը կ'արգիլեն :

Արեմուտքէն ցուրտ հովեր կը փը-  
շեն , ինչուան ձիւն ալ կը բերեն :

Պարտէզը մնացած ծաղկըներն ալ  
կ'իմացընեն թէ ձմեռը համնելու  
վրայ է :

Ծնկագործը կը յօտէ պտղատու ծա-  
ռերը :

Զիթապտուղը կը սկըսի սենալ .  
Երբոր բոլորն ալ սենայ՝ կը քաղեն ու  
եղը կը հանեն :

Աերմանացանը կը նայի որ անձրելէ  
եկած ջրերը արտերուն վրայ չլշա-  
նան , ու ջրի ձամբաները գոյցուած  
ըրլան . աւելորդ ջրերը դէպ 'ի փոսե-  
րը կամ առուակները կը շտկեն կը  
պարպեն :

Այս ջրերը թէ որ չպարպեն՝ հունտե-  
րը չեն աձիր . ասանկ ալ թէ որ սրտէդ  
չհանես տգիտութիւնը և մոլորու-  
թիները , ուսմանց պատուական սեր-  
մը կը փշանայ , և ատենին ուրախու-  
թեան պատճառ ըրլար քեզի :

Թուշուն գալարք զբլոցըն ծայր .

Կան պահ մ' ի մարգս երերունք

Եւ թառամին 'ի դիրէն 'ի մայր :

Հողմն հիւսիսի հարեալ 'ի դաշտ

Ջանայնին հէտ գերութիւն

Ի ձոր զանխուլ վարէ անհաշտ :

Տերևաթափ և ոստաքանց

Դողան հողմոց ախոյեանք

Մայրիք և ծառք՝ պտղոց մեր գանձ .

Իբրև զանմայր մանկունս ողբան .

Իբրև ըստրուկք պարտականք

Կանգնին յահէտ տեառն ապաբան :

Ի հիւսիսոյ հընչէ պատգամ

Արքայն լերանց բիւրեղեայ .

“ իմացարուք , ձրմեռնոս գամ ” :

Եւ քան զառիւծ այլ ամեհի

Խըզեալ զկապանս ութամսեայ

Դիմէ նոդ երեսս մեր աշխարհի :

Ի չունչ նախիկի խամրէ զգետին ,

Չըւեն յերկրորդն անասունք .

Վայ որ մընայ երրորդ ցըրտին .

Այլ մինչ խուճապ շուրջանակի

Եւ յեղակարծ գան մահունք .

Ո՞ անդ իշխէ կալ քաջոդի : —

Տես Գրիգորէ , և պանչացիր .

Միայն մըշակն է անքոյթ .

Որ ծածկեաց զյոյ իւր սերմն յերկիր

Ի ձմերային սասակից վըստահ :

Այժմէն սերմանս լաւութեան

Արկ գու յոդիդ , ուստի՞ քեզ ահ :

Անխելք մարդը երբոր փառքի մը կը հասնի՝ ինք  
զինքը բարձր լեռան մը վրայ կը կարծէ . բոլոր աշ-  
խարհն իրեն պղտի կ'երենայ , ինչպէս ինքն ալ բո-  
լոր աշխարհքիս : — Մոյեկը գաղղիացի կատակեր .  
դակը կ'ըսէ թէ նախատինքը հատադել (հապ)  
մըն է . կ'ուղես որ օդակար ըլլայ՝ կը լլէ . իսկ թէ  
որ ծամես բերանդ կը դառնացընէ :